

ՅԱԻԵԼՈՒՄ ԵՒ ԲՍՆՈՒԹԻՒՆ

«ՅՈՒՅԱԿԻ ՏՈՍՊԱԿԱՎԱՆ»⁽¹⁾ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՎԱՆ

ԲԵԼԻԲԱԶԵՐ ԱՐՉԱՆԱԳՐՈՒԹԵԱՆՑ » (ՀԻՎԵՐՆԱՑ):



Բազմապիտի ներկայ տարուան առաջին երկու թուերուն (1890 յան. էջ 38-45 և փետր. էջ 66-67) մէջ հրատարակեալ տեսայ «Յուցակ Վանայ կամ Հայկական բնուածեալ արձանագրութեանց» յօդուածեած, որ քաղուած էր Müller-Simonisի Du Caucase au Golfe persique և այլն, (Paris-Lyon, 1892) անուն երկասիրութեան վերին Հ. Heyneratiի կողմանէ իրեն յաւելուած հրատարակեալ մասնէն:

Հ. Հիվեռնայի հրատարակութեանէն եւոքը գտնուած և հրատարակուած նոր արձանագրութեանց թիւն երեսունը անցած ըլլալով՝ ամրողութիւն մը կազմելու համար կրույաւուած կը կցինք աստանոր⁽²⁾:

Առաջին Ա.-ի թարագուարակութիւնները գլուխուած ու թուագրուած են Ռ. Waldemar Beleckeի կողմանէ և մեկնուած են Ռ. C. F. Lehmannի 1892ի Յեղաբանորեան հանդիսին մէջ (Zeitsch. f. Ethnologie, XXIV. 2, էջ 122, և այլն):



Ա. Բագնոցի եկեղեցւոյն մէջ սեան մը կտորի վրայ, 3 տող: Կը պատկանի Իշպուհնիչին: Անշուշտ ասիկայ նոյն է Հիվեռնայի

1). Եփոթութեան տեղի շաբաթ համար Հանքան կամ Վանայ շնորհ կրուր թարգմանել անցուած եւրոպացոց Vannique բառ: այդ ուսուուն կրնաց ըսել անհանու իրաւամք, քանի որ նաու անունը Վան անուան չափ նութիւն մը ունի և կը գործածուի սուսոր իրեն համականու Վանա:

2). Գրութեան մէջ «Աէյս թիւ...» ըսերով պետք է հասկըսու արցէն Հրատարակուած և Աէյսի կողմանէ մակնուած արձանագրութիւն: Խոկ «Հիվեռն թիւ...» կը չափանակի կազմունք համուշեալ ահարու արձանագրութիւն:

թ. Իջին հետ, զոր մեկնեց Աէյս (թ. կթ): Այն մատուն յորում կը գտնուի արձանագրութիւն՝ կը կոչուի Զիյարեա (= Ուխտատեղի):

թ. Երկու հատ՝ Զըլաստան գիշի մէջ, վանէն Յ վերսու գեռի դէպ ի հարաւ: Կը պատկանին նոյնակու իշպուհնիչի: Զեմ կարծեր որ ասնակ նոյն ըլլան Աէյսի Դ և Զ թուերուն հետ:

Գ. Աղթամարայ Հանդիպակաց Մոխրարերդ գիշի մէջ, Մահտեսի Մուրասահն տունը, Յ տող կրնակ: Կը պատկանի Իշպուհնիչի և Մենուաշի:

Դ. Երկու հատ, նոյնպէս Բագնոցի եկեղեցւոյն մէջ քայց կը պատկանին Մենուաշի: Արդեօք նոյն են Հիվեռնայի թ. Իջին հետ: Այս չափը կրնամ յաւելու՝ թէ Հիվեռնայի ի թիւն կը համապատասխանէ Աէյսի թ. Ճիմ, որ կը պատկանի Իշպուհնիչի:

Ե. Կըշկայայի (Kizilgeia կամ Գյունըցիա) գերեզմաննոցին մէջ, Յ վերսու հերա Բագնոցին դէպ ի հարաւ, 9 տող: Կը պատկանի Մենուաշի:

Զ. Բագնոցին 30 վերսու հեռի դէպ ի հարաւ, Արճիչի ճամբաւն վրայ, Մեծոփայ վանքին եկեղեցւոյն դրան ճակատը, 23 տող: Կը պատկանի Մենուաշի: Անշուշտ նոյն է Հիվեռնայի թ. Իջին հետ:

Է. Երկու հատ՝ Արժուարերդի եկեղեցւոյն մէջ, Արճիչին 8-10 վերսու հետաւորութեամբ դէպ ի հիւս, արևելք, մին 31 տող, իսկ միւսն 23 տող: Կը պատկանին Մենուաշի: Հիվեռնայ, ինչպէս հաղորդեր են իրեն, Արծուարերդի վանքին մէջ արձանագրութիւն մը կը յիշէ (թ. իթ), որ անշուշտ նոյն է Հիվեռներուն հետ:

Ը. Երկու հատ՝ Գիւգակի եկեղեցւոյն մէջ, վանայ հիւսիսային կողմն. մին 42 տող, իսկ միւսն 10 տող: Կը պատկանին Մենուաշի: Արդեօք նոյն են Հիվեռնայի Հաղորդուածին

հետ (թ. ԺԹ): Հմմտ. նաև վարը թ. ԺԵ, Այսակ անոններու թեթև տարրերութիւն մը կը նկատեմ. զի Հիվեռնա ունի Guzek ձեռվ (Անդ.) նոկ թելք ունի Güsak (թ. Ը և ԺԵ):

Թ. Սիկայ (Sikkéh) գիւղի եկեղեցւոյն մէջ, մերձ ի վան: Այս և վարը թ., ԺԷ առընչութիւն ունի՞ն արդեօք Սէյսի ժ. ԺԱ և ի Ծ թուերուն հետ, թէ՝ բոլորովին տարրեր արձանագրութիւններ են: Ես աւելի հաւանական կը կարծեն թէ նոյն ըլլան, քանի որ թէ թելքիններն (թ. Թ. և ԺԲ) և թէ Սէյսիններն (թ. Ժ. Ժ. Ժ. Ի Ի): Կը պատկանին Մենուաշի: Գիրաղդաբար թէլքի այս թուերուն ընդորինակութիւնները չունիմ. առևես բարդասութեան համար, և կարծեմ ինքն ալ չէ օրինակած:

Ժ. Վանայ Կուրշուն — ջամիի մուտքին ճակատն, 10 տող: Կը պատկանի Մենուաշի: Օրինակեց թելք. հրատարակեց և մեկնեց Լէման (թ. Ժ) ի Zeitsch. և Assyriologie (գետ. 1892). Նոյնպէս մեկնեց Սէյս (թ. Զ):

Ժ. Վանայ մէջ Սէյս անունով մէկուն տունը, սեան մը կտորի վրայ, Կը պատկանի Մենուաշի:

Ժ. Չորս հատ՝ յԱրտամեդ. — 1^o. Արդուրահման—բայրամ—ոցուի պարտիզին պատին վրայ, 14 տող: Օրինակեց թելք. հրատարակեց և մեկնեց Լէման (թ. ԺԲ¹) ի Zeitsch. Ժ. Etnologie (1892). Նոյնպէս մեկնեց Սէյս (թ. Զ): Այս արձանագրութիւնները հիշտ նման է Շալցի թ. Ժթին հետ (= Սէյս թ. ԻԲ). բայց չեմ կրնար ըսել թէ նոյն է, քանի որ տողադարձի պատիկ տարրերութիւն մը կը նկատեմ 2^o. Դարձեալ նոյն պատին վրայ, առջինէն 15–20 քայլ հեռի, 3 տող: Օրինակեց թելք. հրատարակեց և մեկնեց Լէման (թ. ԺԲ²). Անդ. Նոյնպէս մեկնեց Սէյս (թ. ԶԱ): 3^o. Չորս մը մէջ, 9 տող: Օրինակեց թելք. հրատարակեց և մեկնեց Լէման (թ. ԺԲ³). Անդ. մեկնեց նաև Սէյս (թ. ԶԲ): 4^o. Շամիրամայ առուին հիսախակողմն ժայռի մը վրայ, 4 տող: Օրինակեց թելք. հրատարակեց և մեկնեց Լէման (թ. ԺԲ⁴, Անդ.) Նոյնպէս մեկնեց Սէյս (թ. ԶԲ): — Չորս արձանագրութիւններու ալ կը պատկանին Մենուաշի:

Ժ. Հայոց Չորի թերան իշխանի գոմ գիւղի մէջ՝ Հայի Յովկաննէսին տանը դրան առևկ., 4 տող: Կը պատկանի Մենուաշի:

Ժ. Նոյնպէս Հայոց Չորի Վարի Մժընկերս գիւղին մէջ, ապառաժի մը վրայ: Կը պատկանի Մենուաշի:

Ժ. Երկու հատ՝ ի Նոր-Գեզ, Մոխրա-

բերդի մօտ և հանդէպ Աղթամարայ: Կը պատկանին Մենուաշի:

Ժ. Երկե Հատ՝ Անձաւի մէջ, Վանէն 8–10 վերստ հետի գէպի արևելք: Կը պատկանին Մենուաշի:

Ժ. Երկու հատ՝ Գիւղակի եկեղեցւոյն մէջ: Կը պատկանին Մենուաշի:

Ժ. Սղգայի եկեղեցւոյն մէջ: Կը պատկանի հաւանականարար Մենուաշի: Տնս վերի դիտողութիւնս, թ. Թ:

Ժ. Փականցի գերեզմաննոցին մէջ, ի Հայոց Զոր: Կը պատկանի հաւանականարար Մենուաշի:

Ի. Կարսէն Կարին երթալու ճանապարհին ուսուական սահմանագրութիւնը՝ Մարլ-կամը գիւղին մէջ, հիմնաքարի մը վրայ, որ այժմ կը գտնուի Տփղիսի թանգարանին մէջ, 24 տող: Կը պատկանի Արգիշտիլի: Հրատարակեց և մեկնեց Նիկորակի (թ. ԻԱ). մեկնեց նաև Աէյս (թ. ԶԻ):

Ի. Ա. Ալաշալու գիւղի մօտ ժայռի մը վրայ, 19 տող⁽¹⁾: Այս արձանագրութիւնն անգամ մը մեկնած էր արդէն Սէյս (թ. ՄԵ) Գեր. Մեհորաց արք. Մժրատեանցի ազգաւազ մէկ օրինակին վրայէն: իսկ հիմայ կրկին անգամ կը մեկնէ նոյն Նէյ թուահամարի տակ, Նիկորսկիի հրատարակութեան վրայէն: Արձանագրութեան մէջ յայտնապէս կը կարգանի միուլու կիւի սահմանագրական մէջ յայտնապէս կը արձանագրականին անգամ մէջ յայտնապէս կը արդէն թելք: Սէյս կը հաստատէ իմ ընթերցումն, և կը համեմատէ, այս տունին Ռուանն Մարգնին արձանագրութեանց «Ուրսա» ին հետ:

Ի. Բ. Թօնի գիւղէն վեց վերստ, իսկ Վանէն 12–14 վերստ հեռի գէպի արևելք, 33 տող. սկզբէն ու վերջէն վլաստուած: Կը պատկանի

1). Բ-Ա-Ե-Ա-Ե-Ա, Էջ 62 (թ. ՆԻ), ապագրական սիւլամար 17 տող զբաժ. Է. մինչդեռ Հիվեռնոցի ըընտարի մէջ 19 տող է, որ էրշը է:

2). Տնուական բնեաւագրութեաց մէջ անձանց յատուկ անձանեածն ծացրի Հիվեռնոց մէկն մեր «Հայեա» և յունական Հայոցի (առ 1895 թ. մինչդեռ Հիվեռնոց նաև նոյն համարած էր արդէն գրեթէ հինգ տարի յատուկ Հիվեռնոցի օբարքի կրօնական-պատմական աշխատուց Պը. Բարթոլ. Հայրիկեանի դրած մէկն համակալ: Հիմայ ուրախութեամբ կը տանեած թէ Ուսուցչապէս Հայութի միուլ կը համարէ «որդիք» Թարգմանին այս միբար վերաբուրութիւնն, ինչպէս սպազ ու Թարգմանի մասնէ ընաւագետք, և կ'աւաշարէ «սերունդ», մերեալ, ծին» բարդարաց Թարգմանի: Այս պատշարկութիւնն կ'ընէ նաև թելք:

նըսնակէ թուասչի : Ասիկայ անշուշտ նոյն է Հեմինայիք թ. Ժեկ Հետ, «զօր հեռառութեանը պատճառաւ չկարողացակ տեսնել և կըսէ : Օրինակեցին Pollard Devoy և Բեկը . հրատարակեց և մեկնեց Լէման (թ. իթ) : մեկնեց նաև Սէյս (թ. Զթ) :

ի Գ, Ամենայն իրաւամբ կրնանք նոր արձանագրութիւն համարել Ներքին Վարագայ Ս. Նշան վանքի այն արձանագրութիւնը՝ զոր վերջին անգամ օրինակեց Հիւղեռնա, և զոր նոյն կը համարի Հ. Ներսէս Վ. Մարգիստանի թ. թիւն և Շուշիի թ. սիէմի հետ. (Հմմտ. նաև Աւելա թիջ. թիջ. 2^o). ասկայն ասոնք իրարու հետ բաղդատանելով տեսայ որ առաջին իրկու տողերը բռորոցին կը տարբերին են բարմէ. միայն վերջի չորս տողերը նման են իրարու. 6 առող. կը պատկանի Մենուաշի. Մեկնեղ Ույս (թ. Հ է):

իդ. Նոյն տեղ վանքին մէջ, Յ տող՝ Կը պատկանին նոյնպէս Մբնուաշի. Օրինակեց Հիմեռնա, և մեկնեց Ալյս (Թ. Հ. Զ.):

ବୀବ୍ . 1891ରୁ ପରିମାର୍ଗୀ କୃଷ୍ଣବେର୍ପ ପତନ୍ତ୍ରାଦି
ରୁ ଯୁଵାନିକାର୍ପନାଦ ଧ୍ୟାନିତି ମାରିକାହିଁଲାଦିଏ
କୃଷ୍ଣମନ୍ତ୍ରୀ . ଅପା ଦାନୀର୍ଥ ଜ୍ଞାନିକ୍ରମନାତ୍ମକ ପାଇଁ
ରେଖାକାରୀ ପରିମାର୍ଗୀ ପରିମାର୍ଗୀ ମୁଖ୍ୟମାନୀ
ଉତ୍ସବି , ପ୍ରମାଣିତ ହେବାରେ ତାଙ୍କୁ 14 ମାତ୍ର କେ
ଅମାନିକାନ୍ତି ପାଇଁଥାବାକି

ի Զ. Քարէ սատանակի մը երկու կողմը զրուած, յական տող. սեպհականութիւնը Reynoldsh: Օրինակեց Հիփեռնա (β . Զ), և մեկնեց Սէյշ (β . ՀԲ): Յայտնի չէ թէ որո՞ւ կը պատկանի. միայն Շոլքա անունով քաղաք մը կը յիշուի, որուն տաճարին մէջ դուռը լիկ կինաբանեաց ցանկ մըն է արձա-նագրութիւն:

ի է . Գեր . Ամբատեանցի ձեռամբ գտնուածի
ի Յողակերու . 11 տող . Կը պատկանի Մե-
նուաշի . Հրատարակեցին Սմբատեանց և
Նիկոլակի (թ . Գ .) . մեկնեցին Նիկոլակի և
Սեյս (թ . ԶԱ) . Այս արձանագրութիւնը
տարրերէ է անկէ՝ զոր զտած է նոյնակէս Գեր
Սմբատեանց ի մահին վայրի , և մեկնած է
Աէս ի թ . ԿԶ .

իթ. Գտեալ Ալբանակիր. այժմ կը գըստ
նուի կէմիանիք թանգարանն, 5 տող, Ալ-
պատկանի խոյնաչս Արդուորիի: Հրատա-
րակեց և մեկնեց Խիկովկի (թ. ի). մեկնեց
նաև Աւել (թ. 99).

Л. Նոյնպէս գտեալ յԱրմաւիր, և այժմ
առհասած Իմիածնի թանգարանն. Յաս

Կը պատկանի Ռուսացի : Հրատարակեց և
մեկնեց Նիկոլակի (թ. ԺԹ) . մեկնեց նաև
Աէրո (թ. ԶԵ.) :

ՂԲ. Բաղնոցի եկեղեցւոյն մէջ, աջ կորմի սեան տակը, 7 տող՝ կը պատկանի Սարդուրիշի: Օրինակեց Դիւլպան: Հրատարակեց և մեկնեց Եկել: Այս արձանագրութիւննեան շուշան նոյն է Հիվեռնայի թ. ի Գիւհ հետ զոր հաղորդած է իրեն Դիւլպան:

4). Հայ «Բաղրամյան», էջ 62 (թ. ՄՌ-), ըստ Հեղինակյալ 43 տար զբան է. Ըստը 41 տար է: Զարմանաբն այս է որ Հեղինակ հճեն ու աւելի կը կարծէ բակլով «elle (l'inscription) comprend au moins 43 lignes» = ըստ Հեղինակ 43 տար:

լ. Գ. Վերջերս գտեալ ի Մէլազկէրտ, և օրինակեալ տեղւոյն երկրաշափին ձեռամբ, 9 տող: Կը պատկանի Մինուուչի: Հրատարակեց և մեկնեց Եւյ:

— Ասոնց վրայ չենք կրնար յաւելու անշուշտ Գեր: Միքատեանցի ժանուուած այն արձանագրութիւնն (Ալբարտ, 1895 սեպտ.), որուն համար զրած էի թէ կը պատկանի Արգիշտիչ (Հանդ. Ամսոր. 1896 մարտ): Արմաւրի մէջ գտնուած այս եօթնտողեան արձանագրութիւնն աղիւսի մը վրայ գրուած է, որ բողոքովին նոր դէաք մըն է տոսպական ընեռագիտութեան համար. մինչդեռ Ասորեստանեայց համար՝ շատ սովորական բան մը: Այս պատճառաւ կը խորհէի թէ քանի որ աղիւսի կտոր մը դանուցաւ, պէտք էր ուրիշ շատ կտորներ ալ գտնուէին հոն, յԱրմաւրի. և որովհետև գտնուած աղիւսն ալ արձանագրութեան մէկ մասը կը ներկայացնէր, աղիւսին կտրած ըլլալուն պատճառաւ՝ հրաւեր կարդացի բանասիրաց՝ որպէս զի այս և ուրիշ տոսպական ընեռագիրներու մասին բանակցութեան մտնեն ինձ հետ: (Անդ): Ես աչս Ալբազանցի ներկայ տարրութիւն թ. Հայկեանցին մէջ Պ. Շովիրեան կը գրէ Մոսկովյայէն: թէ «Ներկայ հետոր. 5ին՝ Մոսկվայի կայսերական Հնագիտական Ընկ. Արևելեան մասնախումըր մի նիստ ունեցաւ» և վճռեց որ «յիշեալ աղիւսի վրայ փորագրուած... արձանագրութիւնը կեղծ ու շնչնու» է: (Հմեն: նաև Հանդ. թ. 4):

Կը ցաւիմ որ քովս չունիմ Հայերէն գըրքերս և Ալբարտ ամսագրի համարներն, որպէս զի կարենամ բաղդաստութիւններ ընել Գեր: Միքատեանցի հրատարականներուն հետ, և աւելի մանքամասն տեղեկութիւններ տալ: Այսպէս, չեմ գիտեր թէ թագմ.ի մէջ ծանուցեալ (վետր. էջ 64, ծն. 2) Երուանդակերտի շրջակաքը գտնուած 13 տող արձանագրութիւնն որի՞ կը պատկանի, քանի որ չունիմ առջևս Ալբարտի այն թիւն ուր գրատարակուած է Ամբատեանցի սոյն արձանագրութիւնն:

Արդ, այսամբ բառ համարելով առ այժմ, անցնինք ուրիշ կէտերու քննութեան:

* *

1⁰. Բազմամիափի մէջ Հիմեռնայի թարգմանիչն Հ. Ս. Էփ. կը յաւելու ի թ. Խէ (էջ 45), Մարմաշինու մօտ գտնուած արձանագրութեան մասին. «Հրատարակեց նաև Հ. Ղանդ Վ. Ալիշան. Շիրակ, էջ 154: Հայոցի բանակեներէն մին կ'ընթեռնու Մինուա, Երան, խիլիկու, Շատաշան ա-

նուանքն այս արձանագրութեան մէջ »: Վերջին տողերուն մէջ խոշոր սխալներ կան. զի յէն 44 դրուած Մարմաշինու արձանագրութեան մէջ երբեք չեմ տեսներ Մինուա » և « Շատաշան » անուններ. ընդհակառակին, արձանագրութիւնը կը պատկանի և Արգիշտիին: Այսպէս կը կարդամ! ես նոյն արձանագրութիւնն:

1. (Ան) Խալ-դի-եհի-եհի ալ-սուր ու-շի-ի-եհ
2. (Յա. մ.) Այ-դի-ի-հա-տի-զ(է) ա-շի-ի(է)
3. Խա-ու-րի (Յա. մ.) է-րի-ա-խի է-րա-եի (*)

- 1). Սէյս ունի (—→—→) (Բ. Խէ.), որ սխալ է:
2). Սէյս ունի ►► * («քաղաք»). փոխանակութեանը. 

* Ցարդկի գիտմակամմ այս եւ նետեալ քեւագրոց մասին միր կողմանէ առ իմբօ գրուած մամակի մը այսպէս կը պատասխանէ. « Հարկ չըկայ ըլթերոցածքը մեմել ամպատճառ, քանի որ Սէյս ումի միշտ այզպէս, ծաթօթթեմիմէթ ամփապէս յետոյ բացատրուած ի մեջ ամոթք: Ասկէ զամ (այլ երկու բնելուպող) ըլթերոցամենք չդիմենու զինաւոր պատճառ այս է որ ժո՞ր միր արձանագրութեամ մէջ իրու գաղափարամիջ (diogramme) գրեածուած ի մեջ ամոթք, ուստի ուստի կամ՝ աւելի միշտը կամութիւն չեմք կրման ըլթերուու զամոնք: Գաղափարամիջ կը կրչուած այս զրեթօ, թէպէս զաջ զիտք, որ առամք միշտ մէկ մէկ զաղափար կամ իմաստ կրման արտապայտիւ, և կը կարդացուի ու է վեցուաւ՝ Զշամակութիւմ ամփափու պատեմուզ. գաֆօրիմակ թ թուաթամթ մեջ կը կարդամ « հիմք ու հուպացին կը կարդայ « սօնքու, քրամսացին « սօնքու, Ամզիմիցին « մնեն, եղում « ունչու, և այլ յա այլ. և ամենթօ ալ կը հասկզնակ Այզ բաթը այսպէս իմեռագրութեամ մէջ առաջին զաղափարամակամ ըլթերուու « պատուէկ », ի իմչպէս կը տիստուի ծաթօթթեամ մէջ:

Այս զիտողութիւմը թան և (նետեալ) « Երկիր, գաղափարամակամ համար: Այսու համեյերծ, այլ ուրիշ զաղափարամակամթեր ուրիշ Եշամակութիւմներ ալ ումի այլուր, և իրու պարզ ալ կը գրեածուիմ. այսպէս առաջիմ կը արձանակ առան « տարածել, բաղմապատկիլ, » իսկ

4. Խառնութիւն պառամիք (¹) Իրդանսկութիւններ
5. պարունակած էրամիք (²) Իշխանութիւններ
Եւ կը թարգմանեմ.
1. « Խաղաղեան աստուածոց կարողութեամբն (³) , 111
2. « Արգիշտիկ, ես (⁴) ,
3. « Նուանեցի Երկարին երկիրը (⁵) .
4. « Նուանեցի քաղաքն իշրանիշենց ,
5. « (և) մայրաքաղաքն երկրին իշկիդունց » :

ութիւն եւ, եւ արժէքթ իրրե տառ. իսկ երկրորդ զաղաքարամշամօթ՝ կը թշամնակէ մաս “լիստ, տառուլ, յաղթեն”, իսկ ումի՞ կուր, լատ, մատ, մատ, չատ, արժէքթ իրրե տառու: « Մեր թղթակիցին այս ծամրթութիւնօթ ումեծալով իւր նետաքրթակամ արժէքթ հնագիտաց և բեմագիտաց համար, մարժամ դատեցամք զայս հաղորդին մաս հաւարախց :

1). Ամսպէս կը կարդամ «քաղաք»ի գաղաքարանշան, ըստ վերջին գիտութ Մէտագիերական արձանագրութեամբ:

2). Ամսպէս կը կարդամ նուև «երկիր» նշանակող գաղաքարանշան:

3). Աւելի այս տողը կը թարգմանէ. « Այս որդիս խաղէդի շաղմաթիւն » Աւելի յարմար է կարծեմ « կարողութեամբն » թարգմանելու. քանի որ ուսումնական ըստ մը ունինք « մեծ » նշանակութեամբ: « Խաղէդին առ տուամբ » են Ռւուրդինն - թիայիննան, Պանդիքներ ան անսամներներ երեք դիաւարուներն ույսինքն խորիս, որ գերազանց Խաղէդին է և այս ամենեցուն. Տեսքութ, աստուած օդոց, և Արքինք, աստուած արեւադ հանեած պարզէն երրորդութիւնը ու կը կարծեն:

4). Բնենագէտք մինչեւ տարդ « կ'սեն » կը թարգմանեն վերցիշեալ աւշիւ բառն. իսկ ես օրինակներով ուստացած եմ թէ պէտք է թարգմանէլ « են »: Այս մասին առանձնահատութիւն մըն այ յանձնած եմ արդիւ ավագութեամբ:

5). Աւելի կը թարգմանէ « քաղաքն », քանի որ նոյն զաղաքարանշանն ունի (⁶ մուն. վերը 2 ձ. 328): Իսկ Collège de France-ի մէջ Ասուրանահայց ճամասութեան և բանակրութեան Հայականուն ասուցիս յ. J. Oppert կը կարգայ իւր-նէ և կը թարգմանէ « արքայ, իշխան, պիտի », որ կարեն անյարմար է: Գիւյար այս արձանագրութեան մեկնութիւնը տուած տառն թէ և երանէ կը կարգայ, ոսկիցն կը թարգմանէ « թշամիք »:

6). Ըստ Ռպակերի: Աւելի և այլք կը թարգմանեն « ընկ, ես և »:

20. Բազմավիակ կ'ըսէ (էջ 63, ձն. 2).
« Պ. Աւելի չի յայտներ Օրբանուի տեղը. դա պէտք է լինի Գուգարաց Տաշիր գաւառուի մէջ գունառող Վարդանու գիւղը, կամ ըստ կարծեաց հնիշնակի ցաւցակին, Աղեքանդրապովի արկմատ. - հար. Կողմը գըտնուող պարտանալուն »: Օրբանուց ձեւով ունին նաև Պատկանեանց և Սմբատեանց: իսկ Էջման կը որբազիք - Ordaklu = Օրդակու, ճիշդ ինչպէս ունի Հ. Աղեան ի Տեղագրի Հայոց Մեծաց և ի Սիսական:

30. Հիվեռնայի « Գարա-Գունուուզ » կոշած վայրը (թ. ԺԴ) ծանօթ իրակիւնն է:

40. Հիվեռնա ի թ. Ժ. Ժիւ իրաւամբ կ'ըսէ թէ: « Աշոտ-Դարգան է նոյն Աշրուտ-Դարգան, որոյ փայ նախ խօսեցանք հրատարակուած և ծանօթ արձանագրութեանց մէջ (թ. ՄԸ) ». Սակայն կը սիսամի կարծեմ երբ իրրե անձանօթ և անսիս արձանագրութիւն կը կրկնէ նոյնն ի թ. Ժէ: Աշրուտ-Դարգան կամ Աշտարա-Գուուզ կը գտնուի Սալահանէի մօտ. ուստի Սամախանէի արձանագրութիւնն է՝ արդէն ծանօթ Աշրուտ-Դարգայի արձանագրութիւնն, զոր գտաւ Վինչ:

50. Դէկիրաբայի արձանագրութիւնն ալ (Հիվ. թ. ՄԸ) նոյն կը կարծեմ Աւելիի թ. Լին Հետ, քանի որ Դաղար կը գտնուի Դէկիրաբայի ճամրուն վրայ: Ոյս արձանագրութեան համար ալ բազմավիակ + էջ 43, սիսամամբ և Երեսուն և ինն տող ո զրած է, փոխանակ 36ի: Հ. Աղեան և Այրարատի մ.ջ, էջ 540, և Երեսուն և ինն տող ո զրած է, մինչդեռ թ. 203 պատկերն (էջ 539) ունի ճշգտութեամբ 36 տող:

60. Հիվեռնայի թ (լ. ըստ Բազմավիակի թ. ԻՄ) արձանագրութիւնն զոր կը յիշէ Լընորման իւր աշխատութեան մէջ, մինչեւ հիմայ առեղծուած մնացած է. զի անունը կայ: ինքը չկայ:

70. Ծոսպական արձանագրութեանց կարգն անցուներու է նաև Թաշ-Թէփէի արձանագրութիւնն զոր 1838ին գտած է Քոլինսը:

Այսօր այսչափ:

Պատեհ ատթիւ նորէն կը դաւնակ այս խնդրոյն:

Պուէտ, 25 Մայիս 1896.

Կ. Յ. Բասմավիակ